Ե. 6526 1891 ՕԳՈՍՏՈՍ 29 ԲԼՆՃՇԷՆՊԻՀ 32 ԻՆՃԻ ՍԼՆԷ ԱԼԱՖ· ՍԵՊՏԵՄԲԵՐ 10 ԲԼՆՃՇԷՆՊԻՀ Ե. 6526

10 ԲԱՐԱ.

ԵՎՄԻ ԳԱԶԷԹԱ

Թաղրաւար իչին սէնէլիք Մէճիտ 7
Կարանպոլ իչին » » 6
Բսբա լուճրէթի պիղէ աեիտ տիր

Մասիսի Էջերեան

Խանանալտա, Քիւրքճիւ խանընտա, ալթ գաթտա վագը 21 վէ 23 Նիւմէրոլու մաղազալար.

مطبعه قاره‌خانه‌سی
استانبولده کورکجی خانده آلتقاده
واقع ۲۱ و ۲۳ نومرولو مغازه‌لر.

10 ԲԱՐԱ.

مسیاسی افکار

صاحبی میتیلر و مدیری مسئولی
قره‌بت یانوسیان

١٣٠٧ ԱՂՕՍԹՕՍ ٢٩ ՍԱՀԻՊԻ ԻԱԹԻԵԱՆ ԿՈՐԲՊԵՏ Յ. ՓԱՆՈՍԵԱՆ ١٣٠٤ ՍԵՖԹԷՄ ٦

ԱԶԳԱՅԻՆ

Մապէյնի Հիւմաեուն պաշ քեաթիպի Սիւրէեա բաշա հաղը. Թարաֆընտան, տիւն Բաթրիգխանէմիզ պիր թահրիրաթը մախսուսէ իրսալ օլունարագ, ճիւլուսու մէեամին մէնուսու հաղրէթի Բաթիշահի միլապէսի իլէ, Աժեն. Ս. Պատրիարք հաղ. Թարաֆընտան միլէթիմիզ նամընա վագը օլան թէպլիք վէ թէհնիեէթտէն տօլաեը, մահզուզիէթ վէ մէճմուենիէթի Շահանէ թէպլիզ պուլրուլմուշ տուր։

Պատր. Փոխանորդ Գեր. Գէորգ Ծ. Վրդ. իլէ գաբու քէհեասը սատտ. Աբրահամ էֆ. պու կիւն Իրան սէֆարէթխանէսինէ ազիմէթլէ, Շէհամէթլու Իրան Շահը Նասրէտտին Շահ հաղրէթլէրինին եէվմի մախսուսու վէլատէթինի, վէ պու միւնասէպէթլէ սէֆիրի ճէտիտ Էսատուլլահ Խանըն հուզուրու Շահանէտէ պիլգապուլ Նաեիլի իլթիֆաթը ալիւլալի Շէհինշահի օլարագ, վազիֆէսի մէմուրիէթինէ միւպաշէրէթ իթմէսինտէն տօլայը թէպլիք լուէճէքլէր տիր։

Ազգ. Ժողովուն եարընքի իճթիմայը կէլէճէք չարշէնպիհ կիւնիւնէ թէէխիր օլունմուշ տուր։

Արմաշ Դպրավանք Խնամակալութիւնդ, տիւն Ս. Պատրիարք հաղը. Նին թահթը բրեասէթինտէ իճթիմա իտերէք, վանքա միւթէալլիզ պագը մէսէլէլերին թէմիլիէսի իլէ մէշղուլ օլմուշ, վէ էզճիւմլէ պու սէնէ մէքթէպի մէզքուրէ գապուլ օլունմագ իչին, իսթիտա վիրէն շակիրտանը պիլիմթիհան իւչիւնիւ շաեանը գալտ ու գապուլ կէօրմիշ տիր։

Տիարպէքիր Պատր. Փոխանորդու Գեր. Եղնիկ Եպիսկոպոսուն, մէէմուրիէթինին թաստիգլինէ տտեիր օլան էվրաղ, Բաթրիգխանէմիզ թարաֆընտան օլ թարաֆա իրսալ օլունմուշ տուր։

ԻԹԹԱՐ

Իւչ կիւն գատար Իզմիրիա թարաֆընտա պուլունանաղընդան, Մուրատեան վարժարան պահսընէն տէվամը կէլէճէք հաֆթաեա գալտաղ տիր։

ՏԱՐԵԼԻԵԷ

ԹԷՎՃԻՀԱԹ

Կիրիտ վալի վէքեալէթի, Թիճարէթ վէ Նաֆիա Նազիրը սապրգ Մահմուտ Ճէլալէտտին բաշա հազրէթլէրինէ,

Սէլանիք վիլայէթի վալիլիկի, Էվգաֆը Հիւմաեուն Նազիրը սապրգ տէվ. Զիհնի բաշա հազրէթլէրինէ,

Թիճարէթ վէ Նաֆիանէզարէթի ճէլիլէսի, Թէֆթիշի ասքէրի զօմիսիոնու ազասընտան ֆէրիգ սատտ. Թէվֆիգ բաշա հազրէթլէրինէ,

Մաղամը Մէշէլիէթիւլեա մէքթուպճուլուղու, մէքթէպի նիւվվապ միւտիրի Ֆազ. Մէհէմմէտ Շիւքրի էֆ. հազրէթլէրինէ,

Թէպրիզ պաշ չէհպէնտէրլիկի, Պաթում պաշ չէհպէնտէրի սատտ. Սէտատ պէյ,

Պաթում պաշ չէհպէնտէրլիկի, Բէսսարէնճէ չէհպէնտէրի իզզ. Պէհա պէյ,

Բէսսարէնճէ չէհպէնտէրլիկի, Ֆլէնտա սէֆարէթի Սէնիեէսի քեաթիպի իզզ. Էսատ պէյ թէվճիհ պույրուլմուշ տուր։

Էրքեանը հարպիեէ գայմագամլարընտան իզզ. Շաքիր պէյ, պիր տէրէճէ թէրֆիեի բիւթպէսի իլէ, մագամը Սատարէթիւզմանէր եավէրլիկինէ նասպ ու թաեին պույրուլմուշ տուր։

Տիւնքի մէճլիսի մախսուսու վիւքէլասա պագը մէհմէտ ումուր հագդընտա իճրայի միւզաքէրէ պույրուլտուղու իշիտիրմիշ տիր։

* *

Ավթրիա սէֆարէթի մասլահաթկիւզարը պարօն տր Դալ, տիւն մէճլիսի խասսը վիւքէլա միւնագրա օլատուղու սրբատա, Պապը Ալիեէ կէլմիշ օլմալը, Խարիճիեէ նազիրը Սաեիտ բաշա հաղը. Թէնէֆֆիւս օտասընա չրգ տրագ, մասլահաթկիւզարը միւմիլէյհ իլէ պիր միւտտէթ միւլագաթ իլլէմիշ տիր։

Թիճարէթ վէ Նաֆիա Նազիրը Մահմուտ Ճէլալէտտին բաշա հաղը. Կիրիտ վալի վէքեալէթինէ նասպ ու թաեին պույրուլմուշ, վէ իշպու թէվճիհիւն Շէհրիեարիտէն տօլայը Մապէյնի Հիւմաեունա ազիմէթլէ արզը ուպուտիեէթ իտերէք իլթիֆաթը Սէնիեէնէ նաեիլ օլմուշլար տր։

Միւշարիլէյհ հաղը. Նին Պուրսատա պուլունան էֆիրատը աեիլէսի տախի վաբօրու մախսուսա Մուտանիատան տիւն ագշամ Տէրսաատէթէ վիւրուտ իտերէք, բաշալի միւշարիլէյհ հաղը. իլէ պիրլիքտէ վէ «Իրգէտտին» վաբօրու իլէ տիւն կէճէ կիրիտէ կիթմիշլէր տիր։

Թարաֆը հազրէթի Բատիշահիտէն, բաշաեի միւշարիլէյհէ մուրասսա Մէճիտի, վէ այիլէսի Ֆիրուէվս Լէյլա հանըմա Ա ինճի բրիթպէտտէն շէֆագաթ նիշանը իհսան պույրուլմուշ տուր։

Էվվէլքի կիւն, մէզահիպ միւտիրի Զիվէր պէյ հաղը. Բուսմ Բաթրիգ վէքիլի Տօրօթէօս էֆ-ներ վէքեալէթինի մուսատտրդ օլան Իրատէի Սէնիեէնի համիլէն, Բաթրիգխանէեէ ազիմէթ իթմիշ, վէ Իրատէի Սէնիեէ Բաթրիգխանէ սալնունտա զրատթ օլունարագ, ըէսմի մէզքուրատ, Սինօդ ազալարը իլէ մէճլիսի միւխթէլիֆ ազասընէն էքսէրի մէվճուտ պուլունմուշ տուր։

Բէսմի զրատթ իրթատրնտա գայմագամ էֆ. Թաղաֆընտան տուատի հարպէրէթի Բատիշահիի միւթէզամմին պիր նուսխա իրատ իտիլէրէք, պու նուսխադու Արիսթարքի պէյ Թիւրքճէեէ թէրճէմէ իթմիշ տիր։

Եէնի Բաթրիգ ինթիխապը իչիւն, թէշէբբիւլ իթմէսի լազմ կէլէն մէճլիսի թէրքիպ իթմէք իւզրէ, 28 վիճակա, մուրախխասլարընը Տէրսաատէթէ կէօնտերմէլէրի, Բաթրիգխանէտէն էմր օլունմուշ տուր։

Օգոստ. 27 սինտէ Նէֆսի Հալէպտէ գէլէրատան 5, վէ 24 ինտէն 26 սընա գատար ճիսր գաղաբնտա 12 վէ Ֆիւլմէն գարիեէսինտէ 3 վէ Զիհարէթ գարիեէսինտէ 2 վէ Այնթապտա 4 վէֆիեաթ վուգուս պուլմուշ տուր։

* *

Հիւտէյտատա գէլէրա զուհուր իթտիկինէ տաեիր օլան հավատիսին ասլու էսասը օլմատըը, պու կիւնքիւթադ. վիմի Վէգաեի»տէ օգունմուշ տուր։

Լէֆքէտէն Պիլէճիկէ գատար ինչա օլունաճագ չըմէնտաքֆէրլէրինէ թաեին թուլի հագիգիսի զրմընտա, եագընտա օլ թարաֆա պիր գօմիսիօն հէյլէթի կէօնտերիլէճէք տիր։

Սիրքէճիեէ չըմէնտաքֆէրլէ վիրուտ իտէն տագիգ վէ զախիրէ իչիւն, պատմա կէրէք Սիրքէճիտէ վէ կէրէք զախիրէ կէօմրիկինտէ պիրէր սըհհիեէ միւֆէթթիշի պուլունտուրուլմասը թահթը գարարա ալընմըշ տըր։

Վիէննա սէֆիրի Զիեա պէյ հաղը. տիւն ագշամ Տէրսաատէթէ միւվասէլէթլէ, տօղրուճա Մապէյնի Հիւմաեունա կիթմիշլէր տիր։

Իւսքիւպ իլէ Բէօսթէնտիլ արասընտա քեաին, Գօմանօվա թարիգի իլէ, Պուլկարիսթան չըմէնտաքֆէրլէրինէ իլթիֆաթը խուսուսունա, հիւքիւմէթի Սէնիկէ թարաֆընտան միւսաատէ պույրուլտուղունու «Լէվանթ» եազըսը։

Էսհամ վէ թահվիլաթը Օսմանիէ, էվվէլքի կիւն Բարիս պօրսասընտա խաֆիֆ սուրէթտէ թէրատգէլ իթմիշ տիր, ֆագաթ Լօնտրա պօրսասընտա աղ թէնէզզիւլ կէօսթէրմիշ տիր։

Օտէսատան Տէրսաատէթէ կէթիրիլ մէքտէ պուլունան ունլարը գուրտուլու վէ պէօճէքլի օլտուղու իշիտիրմէսի իւզէրինէ, Իւսկիւտարատա վագը ունճաս միւքեանլարընտա 35 չուվալ ուն գուրտու վէ պէօճէքլի օլտուղու պէլէտիեէ թաղիպի թարաֆընտան պիլմուտեէնէ անչաչըլարագ, լազմ կէլէն մուամէլէսի իյֆա գէլընմըշ տըր։

Կիրիտ վալի վէքեալէթի թարաֆընտան, Կիրիտ միւթէսարրրֆ վէ գայմագամլարընա կէօնտերիլէն պիր թահրիրաթտա, սօն գարբշըզ լըգ լարատան տօլայը հուսուլէ կէլէն զարար 12,793,729 ղրշ. պալիզ օլուպ, պունա մէտատ օլմագ իւզրէ, թարաֆը Շահանէտէն քէրէսթէ վէ էրզագ կէօնտերիլտիկի կիպլի, Թուզ, Թիւթիւն վէ բուլ բուսուսու իւզէրինէ տախի պիր մըզտար զամմ իլէ 11 այ զարֆընտա պու եիւզտէն տէ հասըլ օլան 780.000 ղրշ. սանճաղլար միւանընտա թէվզի օլունտուղու, վէ սեպեպ 28տէ եինէ թէվզիաթ վուգուս պուլաճապը, վէ էկէր խաթաղ օլան թարլա վէ խանէ վէ էշեալար վէ Կիրիտէ սէվգ օլունան 30 թապուր ասքէրին պատի օլտուղու մէսարիֆ տախիլի հինսապ իտիլիր իսէ, պիւթիւն զարար զիեանը 50.000.000 ղրշ. պալիզ օլաճաղը զիքր ու պէեան օլունմուշ տուր։

Անատօլու տախիլէրինտէ զախիրէ ախպ ու իթասընտա պու սէնէ գատար բէվճ կէօրիւլմէմիշ օլտուղու պիլտիրիլիեօր։

Տէրսաատէթ իլէ ճիսրի Մուսթաֆա բաշա արասընտա իշլէմէքտէ օլան գաթարլարտա միւսթախտէմ իւչ սէյեար մէէմուրլարտան պաշգա, լիսանաշնա տիկէր իւչ սէյեար մէէմուրուն իսթիխատամը գարարկիր օլմուշ տուր։

Օրթաքէօյ Եէհուտիլերի պէյնինտէ գուհուր իտէն չիչէք խասթալըզընը մէնի սիրաեէթի իչիւն, պէլէտիեէ թապիպլերի թարաֆընտան լազմ կէլէն թէտպիրլէր. իթթիխազ օլունարագ, խասթա պուլունան խանէլերի իսթիլաթտան մէն, վէ Եէհուտի մէքթէպլերինին գարալը թուլթուլմասը, վէ գալապալըգը խանէլերին թախլիեէ իսթիմէսի չէտիտէն էմր օլունմուշ տուր։

Պէյօղլունտա գասսապ Եանինին տիդիքճանընտա եաթան օղլոդ Նիգօլիէի դաթլ վէ մէղքիւր տիքճանը իհրագ իտէն Զախարի նամ չախս հագդընտա սատրը օլան իլամ, մահքէմէյի թէմիզ ճէզա տայիրէսինտէն նագդ իտիկէրէք. ախւն թէքրար ճինայէթ մահքէմէսինտէ իճրա գէլընան մուհաքէմէսինտէ իտամընա դարար վէրիլմիշ տիր։

ԻԹԹԱՐ

Պիր զաթը ալիսրֆաթըն միւթէսարրըֆ օլատուղու չիֆթլիքճաթը մուամէլէսինի բուեէթ վէ իքի հաֆթատան ավտէթ իթմէք իւզրէ, Տէրսաատէթ տավա վէքիլլերինտէն Գէորգ Գարթաեան էֆ. եարընքի ճիւմաա կիւնիւ Մուտանեաա ազիմէթ իտէճէք տիր։

ԻԼԱՆ

Սաեէյի սէարիֆվաեէյի հազրէթի Բատիշահիտէ, հիւքիւմէթի մահէլլիյէնին բուխսաթըյլա, Պուրսատա ուֆաճըգ չօճուգլար իչին քիչատ խյէմիշ օլտուղում Մանկական Պարտէզտէն պաշգա օլարագ, պիր տէ կէրէք գըզ վէ կէրէք էրքէք չօճուգլար իչին, հէմ կիւնտիւզլիք օլմագ վէ հէմտակ կիճէլերի գալմագ իւզրէ պիր մէքթէպ քիչատ իթմիշ օլտուղումտան, վէ «Հէրպերտ Շիլլէր» նամ Այմանեա եէնի ուսուլի իւզրէ իտարէ իտիպ, վէ քեաֆֆէյի չակիրտանը բէյտէր մագամընտա գաեբրաճաղմտան, կէրէք Իսթանպոլ վէ կէրէք թաշրա բրաեէթլու էհալիլերին մալիումաթը օլմագ իւզրէ իլան իտէրիմ։

Մէքթէպի մէզկուր իչպու Սեպտեմբերին իլքիսինտէ քիչատ օլունարագ պիրինճի, իքինճի վէ իւչիւնճիւ սընըֆլար իչին, մահը մէգքիւրուն 20սինէ գատար չօճուգ գապուլ օլունաճագ տըր։

Մէքթէպի մէզկուրուն Նիզամնամէսի, վիրիլէճէք տէրսլէրին բրօկրամը, վէ չօճուգլարը գապուլի իչին լազմ կէլէն չէրայիթ հագգընտա քէսպի մալիումաթ իթմէք խսթէեէն զաթլար, «Գուրսատա, տնօրէնութիւն Քալանթարեան վարժարանի» տիեէրէք մէքթուպ եազապիլէճէքլէր տիր։

Դ. ԲԱԼԱՆԹԱՐԵԱՆ

1—10

ԽԱՐԻՃԻԵԼ

ԱՀՎԱԼԸ ԲՈԼԻԹԻԴԸՑԵԼ

Վարիա օլան Թէլէկրաֆլարան անլաշըլարընա կէօրէ, Ալմանիա վէ Ավսթրիա իմբէրաթօրլարը, Նվարձէնաուտա մանօվրալարը սէյր ու Թէմաշա իմտիքատէն սօնրա ումուտմէ սասքիրճ պէհանը խօշնուտի վէ էմնիյէթ իմտիքլէրի կիպի, Ավսթրիա-Մաճար վէ Ալման օրտուլարը պէյնինտէքի սիլահտաշլըգ հազդընտա մուհիրբէն պահոլէ, Միւշարիւէյհիմա հազարաթը մաեէթլէրիյլէ պէրապէր էսպրիւվար օլարաք, ԱլէնթուԹայկ սթասիսնունա կէլիպ, օրատա իմբէրաթօր Կիեօմ խալիֆանէ վէ սամիմանէ սուրէթատէ Ավսթրիա իմբէրաթօրու իլէ վէտալաշարաք, Միւնիխէ միւԹէվէճճիհէն հարէքէթ, վէ չէհրի մէզքիւրէ վիւսուլինտէ, նայիպի հիւքիւմէթ օլան բրէնս Թարաֆընտան քեաֆֆէյի բրէնսլէր վէ վիւքէլա վէ բիճալ վէ իւմէրա պուլունտուղու հալատէ գ ապուլ օլունուպ սէրայա նագիլ օլմուշ, վէ օրատա տախի քիւլլեէթլի պիր իղտիհամ Թարաֆընտան ալգըշլանմըշ տըր։

Մալիւմ օլտուղու վէճհէյլէ Ալմանիա իմբէրաթօրու Կիեօմ հազը. մանօվրալար վէսիլէսի իլէ Ավսթրիա իմբէրաթօրու իլէ միւլագաթ իմտիկի սրրատա, ժէնէրալ ֆօն Դարբիվի տախի գօնԹ Դանօքի իլէ խուսուսի միւզաքէրատա պուլունուպ, շու սուրէթլէ Ֆրանսա իլէ Ռուսիա պէյնինտէ հասալ օլան մուգարէնէթ վէ իմտիլաֆընէ նէթիճէսի, սուրհու միւսալէմէթի ումումիյէ միւվազէնէսինի իհլալ իմտիկի հալատ, նէ Թէտապիր իմԹիհանը լազըմ կէլտիկի հազդընտա միւշավիրէլէր ճէրէեան իմտիլ, վէ պու պապատ էն միւքէմմէլ Թէհապիր, Իմտալիանըն տախի տախիլ պուլունտուղու իմԹիֆագը միւսելէսի հէմ Թագվիյէ իմտէք, վէ հէմ տախի ԻնկիլԹէրրանըն մուավէնէթինի պիր ղաթ մահա հազդլարընտա Թէէմին իլէմէք իւզրէ, Ինկիլիթերրա իլէ միւնասէպաթը տահա զիյատէ Թահքիմ իլէմէք խուսուսլարը գ ապարլաշմըշ տըր։ Պունտան մաատա պազը մէհաֆիլտէ, միւշարիւէյհիմ իքի իմբէրաթօրլար հազրէթլէրինին, ահվալին միւսայիա օլտուղու տէրէճէտէ պուլունմադա գաբար վիրտիքլէրի մէրմի օլուպ, պունուն նէթիճէսի օլարաք, Պէրլինտէն մէվրուա պիր Թելէկրաֆ, իմբէրաթօր Կիեօմուն Դօրէնհակա կիտէրէք, Զար հազրէթլէրի վէ Ռուսիա խանէտանը իմբէրաթօրիսի իլէ միւլագաթ իմտէսի իհթիմալտէն օլաուղու պէհան իտիլիեօր քի, չու հալատէ Ալմանիանըն տախի մուհաֆազայի սուչհունա սէրէմ արդուսունտա պուլունպուղու անլաշըլըեօր։

Ռուսիանըն Բարիզ սէֆիրի պարան Մօրէնհայմ չէրէֆինէ Լուբա չէհրինտէ չէհրաեինէրը իճրաաը, վէ զիհաֆէթլէր քէշիտէսի տէվամ իմտէքատ օլուպ, միւշարիէյհ, Ֆրանսա իլէ Ռուսիանըն Թէէսիսի իմԹիֆագը խալիֆանէսինէ իշԹիրաքընտան տօյաեր, քէնտուէ պէհան օլունան Թէշէքքիւրատան նաշի ճէվապ իմտաընա միւսարաաթլա, քէնտիսի պու վազիֆէնի իյիա իմտէքլէ մահղա Զար հազրէթլէրինին արզու վէ իրատաթընը իճրա իմտիշ օլտուղունու պէհան իյէմիշ տիր։

Պունտան անլաշըլարընա կէօրէ, զաթէն վէ էսասէն Ռուսիա Զարը իյէ Ֆրանսա ճիւմհուրիյէթի բէհիսի Մ. Դարնօ պէյնինտէ, նէքտիկէրի բարիսախթ լաշըլմասը մուգիմ սիֆէքանըն սաղ ու իղտահարը նէմիճէսիյլէ հաբլ օլան իմտիլաֆ իւզրինէ, տէվլէթէյ վիրքէլտը իքինճի տէրէճէտէ օլարաք ալարզ լարը Թալիմատա Թէվֆիղ էն, պէյնլէրինտէ պիր իմԹիլաֆ Թանգիմ իմտիշլէր տիր քի, ամիրալ Ժէրվէնին պունու համիլէն Դրօնշատա վէ Բէթրապարիկ կիմտիկի, վէ օրատա մուամէյի լազըմէնին իճրա օլունտուղու մալիմ տիր։

ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ ՀԱՍԻՑԵԼԻԹԻ Վ.Է ԱՐԾՐՈՒՆԻ ԷՖԷՆՏԻՆԻՆ ՄԷԴԱԼԻՍԻ

(6525 ԹՎԻ ԴԷ-ԲԷԳԴԷՆ ԴԷՎ-Ի)

«Էֆէնտիլէր, իքինճի պիր մէսէլէտէ վար տըր, վէ օտա պիրինճի մէսէլէտէն նէշէթ իլէմէքատէ տիր, եանի տանըն նէթիճէսի տիր. չէօյլէքի, էրմէնի միլլէթիմիզին, Վէնէտիք վարդապետլէրինտէն, Սամուէլ Մուրատեան վասիյէթի բարալարընընը, ապարէթլէրին, վարիատթլարընը վէ քիշատ իմտիքլէրի մէք թէպին մէսաբիհաթընը հիսապլարընը իսմէթէմէկէ հազդը վ՞ը մը տըր, եօգսա եօ՞ղ մու տուր. հալ պու քի, զաթէն պու մէսէլէնին հալլ իտիլիպ պիթտիկի, քէյֆիյէթին հիքեաեէսինատէն անլաշըլմըշ տըր. վէ բէք իեի պիլիրսինիզ քի, կատակատաբ Յովհաննէս Մուրատեանընը իտտիհամընտան պաշգա, Ավսթրիա իլէ Ֆրանսա տէվլէթլէրի Թարաֆընտան տա հիսապ իսթէնիլմիշ տիր. վէ պունտան տա աշիքատ անլաշըլըր քի, եկերչի Մուրատեան վարժարան վասիյէթի բարալարը, Վէնէտիք մանասթրընընը քէնտինէ աեիտ օլմուշ օլսա իտի, պունլարընը հիշ պիրինին հիսապ իսթէմէկէ հազդլարը օլամազ իտի. պինաէն ալէյհ, էրմէնի միլլէթիմիզին էօքսիւզլէրինին վէ ֆաղըրլարընը հազդը սարիհլէրի օլտուղու, չէմ կիպի աշիքատ սուրէթատ Թանըլմըշ վէ գ ապուլ օլունմուշ օլաուղունան տըր քի, բէսմէն հիսապ իսթէնիլմիշ տիր. Վէլհասլը, Թէքմիլ մէտէնի միլլէթլէրին վէ տէվլէթլէրին գանունլարը սհքատմընճա, տէկիլ եալընըզ պիր վասիյէթին իճրասընա մէհմուր օլանլար, իլլա պիզզաթ վասիլէր պիլէ (Վէնէտիք վարդապետլէրի իսէ, Թէքրարէն տէրիսաթը իմտիրիրիմ քի, զաթան վէ զէրրէ մըզտարը վասիլիք հուզուզունա մալիք օլմամըշլար տըր), տէրիւհատ իմտիշ օլտուգլարը պիր վասիյէթի Թէմամիյլէ իճրա իմտէքլիկէ, վէ զուհուրա կէլէն մէսաբիհաթընը հիսապլարընը տա միւմէքլիկէ պօրճլու պուլունմադտա տըրլար; պինաէն ալէյհ, Վէնէտիք վարդապետլէրիտէ, Ս. Մուրատեան վասիյէթինին վէ մէքթէպինին հիսապլարընը, միլլէթիմիզէ վիրմէկէ, մութլադ սուրէթատէ պօրճլու տուրլար, վէ միլլէթիմիզին տէ մէզքիւր հիսապլարը իսթէմէկէ վէ պիլմէկէ, զաթ էնտէր գաթ հազդը սարիհի վարտըր։

«Էֆէնտիլէր, իչիւնճի պիր մէսէլէ տահա վար տըր, վէ օտա, Ս. Մուրատեան վասիյէթինին իճրասընը տավատա գրեամ իլլէմէմիզ իչին, միւրուրի զէման օլուպ օլմամասը խուսուսուտուր. պազրլարխէ էօյլէ զանն իմտէքատ իմիշլեր քի, կիւեա, արատան էլլի սէնէ կէչմիշ օլատ գունատան, միւրուրի զէման օլտուշ իմիշ տիր, վէ կիւեա միլլէթիմ. զ հազդը սարիհինի զայպ իլլէմիշտիր, զիրա, ժալիմ եա, պիր չօղ հուզուգատավալարընտա միւրուրի զէման արանընլմաղլըգ դավանին հէքամընտանտրը, վէ միւրուրի զէման ատ տիւրլիւ տիր, եանի իչինէ վէ մէսէլէսինէ կէօրէ տիր, հալ պու քի պու մէսէլէտէ, ապա միւրուրի զէման օլամազ, անընլաղըգ սընը պիրէ իմտէքլիք ֆաղատ տըր. չունքի, մէզքիւր վասիյէթնամէ, էլլի սէնէատէն պէրու իճրասընը դալմաերգ, իլլա խիեանէթ վէ զասըրլըգ իրթիքապ՝ յէ իճրա իտիլմիշ տիր. եանի, ումում միլլէթիմիզ խոթիֆատ իտէճէք եէրատ, եալընըզ Գամթօլիքլէր, վէ պաշլըճա Վէնէտիք վարդապետլէրինին թարաֆ ու էմրանֆլարը չօճուղլարը խոթիֆատ իմտիշլեր տիր. վէ հաթթա, պիզատէն տախի պաղը չօճուղլար, մէճպուրի գաթօլիք քիլիսէսի ազ ատիատինի իճրա իտերէք գ ապուլ օլունմուշլար տըր, տի մէք տիր քի, ումում միլլէթ եէրինէ, միլլէթին պիր գըսմը ֆատիհատէմնա օլմուշտուր։ Վէ չունու տախի պիլմէքլիկիմիզ իգ թիրա իտեր քի, մէզքիւր վասիյէթնամէյին իճրասը, Ինկիլիզ ատվէթի գանվինինէ թապի տիր. վէ տէվլէթի միւշարիէյհանընը գավանինինճէ իսէ, պիր վասիյէթատէ միւրուրու զէման օլմագ իչին, գըրգ սէնէ իճրասըզ գալմըշ օլմասը իգթիրա իտէր. վէ պու գանունուն հիւքմիւ տէ, Ինկիլիզ թօրբաղընտա պուլունանլար իչին օլտուղունատան, մէսէլէնէ մէմալիքի էճնէպիյէտէ պուլունմագլըգ խուսուսուտա գարարչտըղընտա, գանունուն հիւքմիւ պաշգալաշըր. տիմէք տիր քի, միլլէթիմիզ իչին, պու մէսէլէտէ միրուրու զէման վուզու պուլմամըշ տըր, չունքի վասիյէթնամէ տաեիմ իճրա իտիլմէքտէ պուլունմուշ տուր, վէ չունքի միլլէթիմիզ Ինկիլիզ մէմալիքինտէ օլմաեը, իլլա մէմալիքի սաեիրէտէ պուլունմագտա տըր, վէ հաթթա Մուրատեան վարժարանը բարալարը վէ մէքթէպի տախի մէմալիքի սաեիրէտէ տիր։

«Էֆէնտիլէր, իչթէ սէօյլէտիքլէրիմտէն աչիքատ սուրէթատ անլաշըլմագտա տըր քի, միլլէթիմիզին, նէ Ինկիլիզ, նէ Ավսթրիա, նէ Ֆրանսա, վէ նէտէ իթալիա տէվլէթլէրի գավանինէ տաեիր հիչ պիր իլիշկի, եանի միւրուրի զէմանէ տաեիր հիչ պիր մէսէլէսի պուլունմագտա օլմաեը, չունքի վասիյէթնամէ իճրա իտիլմէքտէ տիր, իլլա տավամըզ Վէնէտիք վարդապետլէրի իլէ օլաճագ տըր, չունքի անլէր քէնտի վազիֆէլէրինի թէմամիյլէ իճա վէ իճրա իլլէմէտիքտէն, վէ Սամուէլ Մուրատեան վասիյէթի բարալարընը զասպ ուզապմա գալգըշտըգտան պաշգա, պիրատ էլլէրինտէ պիր ալէթ վէ պիր սերմաեէ իլլեեէրէք, միլլէթիմիզ չօճուգլարընա քէնտի քիլիսէսինի ինքեար իթիրմէկէ չալըշմագտա վէ սարֆ ու իսրաֆ իլլէմէքտէ տիրլեր. նասըլ քի պունուն պէօյլէ օլմաեընը պիզ հէր կիւն կէօրմէքատ օլտուգտան մատատ, զաթէն Վէնէտիք վարդապետլէրինտէն օլան, վէ մէզքիւր բարալարը կիտիպ Մատրատեան ալարագ կէթիրմիշ պուլունան միւթէվէֆա Սարգիս վարդապետ Թէոդորեան քէնտիսի տախի կէօրմիւշ, հատտէն զիեատ էսէֆ իմտիշ, վէ էսմրիւնիւն սօնտագը ատընա գատար տա, միլլէթիմիզին էօքսիւզ վէ ֆաղըր չօճուգլարընընը հազդը սարիհլէրինի մուհաֆազա վէ միւտաֆաա նիրեէթիյլէ, ան սամիմ ուզրաշմըշ վէ չալըշմըշ տըր, վէ հաթթա, պու խուսուսա տաեիր դալէմէ ալտըղը, վէ թապ իմտիրարիկի քիթապալարընտա, «էօքսիւզ վէ ֆաղըր չօճուգլարընը պու եօլտա հազդլարընը զասպա գալգըշմագլըգ, ատէթա պիր խըրսըզլըգ տըր» ատմիշ տիր։

(Տէվ-ի)

ՍՕԼԻՆԻ ՁԱԴԱՍԸ

Սէլանիքատէն տաղա գալտըրըլան չըմէնաքֆէր մէէմուրու Սօլինի, ալտֆրսեպտեմբերին 1-ինճի կիւնիւ էշգընա Թարաֆընտան սալը վիրիլէրէք, Սէլանիկէ ատաէթ իմտիշ, վէ պիր գաչ կիւնատէն պէրու օլտուտա «Դամթէլիֆատաս» նամ իմտիտա զրրհրընա ազիմէթ իտերէք, էսարէթինէ տաեիր սօնանվոյի մէզքիւր գօմանտանընընա մալիմատ վիրմիշ տիր։

Պունուն իֆատէսինէ կէօրէ, էշգընա, այտա իքի սէֆա Տէմիր Դաքու վէ Սէլանիք խաթթընը Թէֆթիշ վէ մուահէնէէ մէէմուրէն օրատա ազիմէթ իտէն Մ. Ֆօլա Նամըն տա պիր միւհէնտիսի էսիր իմտէք ֆիքրի իլէ պիր դէմանէն պէրու Տէմիր Դարու ճիվարընտա տօլաշմագտա Ֆտիկր. Սօլինի էսիր իտիլտիկի զէման, մէրզումի միւհէնտիս տախի Տէմիր Դարու ազիմէթ իտէճէք իտիլտե ատ, պիր էմրի նակէհանի, ազիմէթինի Թէէիրիր իլէ իշ օլտուղունատան, հայտատալար քէնտիսինի խուսամամըշ տըր։

Սօլինի էքսէրիա չըմէնարֆէր խաթթը պօեուենճա եալընըզ պաշընա հարէքէթ իլլէմէքտէ օլտուգտա հալատ, օ կիւն իշ պաշը Անժէլ Բիսթօեա խաթթ իլէրինտէ թամրի միւդթաղի պիր մահէլլի կէօսթէրմէկէ մէճպուրը օլտուղունատան, Տրէզէն տէնիլէն պիր իշճի վակօնունա բաքիպէն հարէքէթ, վէ էշգընա ուզագտան վակօնու կէօրիւնճէ, միւհէնտիս իլէ եօլ մէէմուրու. կէլիեօր զաննընա տիւշերէք, վակօն իզրէրինէ աթէշ իտիպ, ամէլէտէն պիրիսինի թէլէֆ իլլեմիշ տիր։

Պունտան սօնրա էշգընա վակօնուն իզերինէ կէլերէք, Սօլինի իլէ տիկէր ըէֆիզլէրինի ԹուԹուպ, իքի սաաթ գատար օրմանլար իչինտէ տօլաշըրըրգտան սօնրա, քէնտիլէրինին էշգընա եէտիրնէ տիւշմիշ օլտուգլարընը, վէ Թախլիս ագչէսի կէօնտէրիլմէտիքճէ Թախլիսլէրի միւմքին օրմատըղընը միւպէյյէն պիր մէքթուպ եազըրմըշլար տըր։

Էշգընա էվվէլ էմիրտէ 5000 լիրա Թախլիս ագչէսի Թալէպ իլլեմիշլեր իսէ տէ, Սօլինի պին ըէճա վէ մինէթ իլէ, մէպլագը մէզքիւրուն 2,000 լիրանա Թէնզիլինէ մուվաֆֆագաթ իսթիհսալ իլլեմիշ տիր։

Մէքթուպ իշ պաչընա Թէալիմ իտիլիպ, քէնտիսի պունու էն եազըն չըմէնտըֆէր սթասիսնունա կէօնտէրմէք իւզրէ, էշգընանըն եանընտան այրըլտըգտան սօնրա, պունլար էսիրլէրի աալարագ իրթէսի սապահա գատար հէր օրմանլըգ իչինտէ հարէքէթ իլլեմիշլեր տիր։

Սօլինի, էշգընա էլինտէ էսիր գալտըղը 14 կիւն միւատէթ զարֆընտա, օրմանլըգ իչինտէ վագըթ կէչիրէրէք կիւնէշ հիզմէտ կէօրմէմիշ տիր։

Էսարէթին 17-ինճի, եանի օգոստոսուն 28-ինճի կիւնինէ, կիճէ օլոսը օլմազ, ըէիսի էշգընա Օմօյան Մաճիր, Կոտամ իլէ պէրապէր Միրօֆչա սթասիսնու ճիվարընա գատար էնէրէք քէնտիլէրինէ բարա կէթիրմիշ պուլունան գումբանանա մէէմուրու վէ Իթալեա գօնսօլօսու գավաղընը գարշըլամըշ տըր։

Էվվէլճէ գարարկիր օլտուղու վէճճէ, գավազընը իզրէրինտէ սիլահ նամընտա հիչ պիր շէյ եօղ իսէ, Թարաֆէյն եէքտիկէրինի անլամագ իւզրէ պիր դաչ սէօղ Թէաթի իյլէտիքատէն սօնրա, հէր պիրլիքտէ Սօլինինին պուլունտուղու մահէլլէ տօղրու հարէքէթ իյլէտիքէր։

Այրն 29 ունճու կիւնիւ էօյլէն վագըթտա, Բէթրօվօ վատիսինտէ պիր օրման քէնարընա միւվասէլէթլէ, գարտան Սթօեան, Սօլինիեի ալըպ կէյմէք իւզրէ մաեէթինտէքի ատամյարտան պիրիսինի կէօնտէրտի։

Այրն 30-ունճու կիւնիւ Սօլինի, չէրապէրինտէ 5 հայատուտ պուլունտուղու հալատ, ըէյիսին պուլունտուղու մահէլլէ կէլտի, մէրզումի Թախլիս ագչէսի օլան 2000 լիրաեը պիրէր պիրէր սաեըպ, ըէյիսի էշգընաեա Թէալիմ իյլէտիքատէն սօնրա, էսարէթի խիթամ պուլմուշ տուր։

Ըէյիսի էշգընա Սթօեան, ալտըղը բարանընը 150 լիվասընը հազրրուն միւվաճէհէհինտէ պիր քիլիսէէտ վագի իյլէտիքատէն սօնրա, 6 լիրապընը եէեէճէք վէ սայիրէ մէսաբիֆի օլարագ Սօլինիեէ վիրմիշ, վէ 20 լիրասընը տախի 100-տէ 1-ատէն հազդը իմթիեազ օլարագ, քէնտի ճէպինէ աթտրգտան սօնրա, տիկէր 3 լիրասընը տա ավտէթ մէսաբիֆի օլարագ Սօլինիեէ վիրմիշ, վէ մէպալիղի սայիրէ պիր հէյպէեէ վագ էտիրիպ, էշգընաեա պէյնինտէ թագսիմ իտիլմէք իւզրէ կիւզէլճէ մուհաֆազա իտիլմիշ տիր։

Պատէհու էշգընաեա Սօլինի իլէ ըէֆիզլէրինի պիրէր տէֆա գուճագլանաբագ, էսարէթի էսնասընտա քէնտիսինէ կիւզէլճէ պագատարգլարընտան Ֆօգլաեր, պէտանը Թէէսսիֆ իյլէտիքատէն, մէճ գաբատան Սթօեան սօղուգտան հրֆզ օլունմագ իչիւն, մէրզումա քիւրք կիպի պիր շէյ վիրտիքատէն սօնրա էշգընաեա պիր Թարաֆա վէ Սօլինի տախի ֆիկէր ճիհէթէ կիթմիշլեր տիր։

Զէթէ ըէյիսի Սթօեանընը իֆատէսինէ

նէ նէզարէն, էլեէվմ կիւմինճէ իլէ Տէ-միր Գաբռ. արաբնտա 6 չէթէ մէվճուտ օլուպ, պունլարը մէճմուու 80 քիլոտէն իպարէթ իմիշ։

Ամանը Բէօբրիլիս էհալիսինտէն պուլունան Պոզանը ֆէթէսի Լի Պուլկար վէ 3 ի Եանեալը Բռմ օլմագ իզրէ 7 քիլոտէն իպարէթ օլուպ, պու չէթէ գըշը Պուլկարիսթանտա իճրայի չէղ ավէթ իմմէքտէ իմիշ։

Սօլինինին պէր կիւն պիլէ կէօզիւնիւ պաղլամամըշլար իսէ տէ, քէնտի կէղ-տիկի եէրլէրին, կիւնտիւզ վագըթ պի-լէ կէզմէք վէ պէլլէմէք ղայրը գապիլ իմիշ։

Մ. Սօլինինին տավալը սըհհիսէսի, եիւբիւտիկի ուզուն եօլարը պատի օլ-տուղու եօրկունլուգտան միւխթէլլ օլ-մուշ տուր։

ՄԷՔԵԱԹԻՊ

ԷՆԳԱՐԷՏԷՆ

...Միւէլլիֆ,

Պաղը մէսայիլի միլիէէնին թէսվիեէ-սի զրմերնտա, չէնտ մահան պէրու Գունեա ճամեպլինտէ պուլունան Առաջ. Տէ-ղապահ Դեր. Իսահակ վրդ. Համալեան ավտէթ իմիշ, վէ քէնտի ղայպուպէթի էնտասընտա պաղը «աղղ ասէրլէր» թա-բաթքնտան, ալէյհինտէ Բաթրիգխանէ-նէ թէլենան պիր թաղըմ նիէտտա իշ-թիքնտան տօլաբը, նալտ միւթէսսիր օլմանարտ, պէր մինվալի ստպրգ Ս. Աստուածածին վանքըրն ինթիզամը հայինէ չալըշմագտա պուլունմուշ տուր։ Միւտամիէ յհ Ս. Հայրըն Գունեատան հա-բէքէթինտէ, օրանըն թիւճճարը մի-թէպէրանընտան օլան, վէ սէխավէթի սէրքեար պուլունան Ղաղարոս էֆ. Ս-եապլեան թարաքինտան, վանքըմըզ իշին կիյդել պիր աթ հէսիեէ օլուն-տուգունու էկերշի զիքր իլէնէրէք ա-ճապա քէնտի սէրվէթլէրինի, պպլթ քէնտի սէֆահաթ վէ խթիրահաթլա-րընա սարֆ իլէնէն զաթլարըմըզըն հիս-սիեաթը գալպինէյէրինի թանրիքէ պիր մէտար օլապիլիրմի։

Իմմիհան վէ թէզզիի միւքեաֆաթ զիյնէթլէրի, ղպէթայի միւթէպէրէ-նիզտէ կէօրիւլէն Ս. Խորենան մէքթէ-պինին, նէ սուրէթլի քիշլաը, էլան մէկհուզ պուլունմագտա տըր. պու խա-սուսան էհէմմիեէթ վէ էլզէմիեէթի զաֆէն տէրքեար պուլունմաղին, թաֆ-սիլաթա հաճէթ կէօրմէեէրէք, էվվել-քի հէյեէթի իտարէ իլէ սայիր զէվա-թը մէարիֆրէրվէրանը, պիլիասսա նազարը տիզգաթլարը տավէթ իտէ-րիմ։ Մի լի ահվալիմիզ էսէֆ օլունա ճագ պիր հալաէ տիր։ Բաթրիգ խանէ-նին թալիմատը, վէ Տեղապահ Հայրըն զայրէթ վէ նասիհաթլարը, էլան Թաղ. Խորհուրդ հէյեէթինին թէնէքքիւլինէ մէտար օլամամշլար տըր։—Պիր դաժո-լի՛ք թարաֆքնտան եազըլարը սիլտիրիլ-մէք իւզրէ պաղըրճբեա թէսլիմ օլու-նանպիր դաշ եիւզ բարչա պաղը քիլեսէ սահանլարը, հաիլարըմըզտան պիրի թա-բաֆքնտան կէօրիւլիւպ, իճապ իտէն մահէլլէրէ իխպար օլունտուզունտա, հէր նէ օէպէպէ մէպնի իսէ, մէղքիւր սա-հանլար թէֆթիշ վէ թահգըզ օլուն-մազ օրընը Գաթօլիք մէրիասէիանէնէ կէօթիրիլմիշ օլուպ, էլան օրա-տա պուլունմագտա տըր, վէ պիլմէնիղ նէ վագըթ իճրայի թահգըզաթ իսի-լէճէք տիր (1)։

Այլթը եիւզ գատար խանէտէն իպ-արէթ պուլունան Յթանոզ նամ Հայ գա-սապասընտա, խայլիճէ Բրօթէսթան պու-լունմագտա օլուպ, պունլարտան օն խա-նէ գատարը տահա պու կիւնլերտէ, քէնտի աթալարը քիլիսէսի օլան քիլի-սէմիզէ տախիլ օլմուշլար տըր։

. . .

ՊԱՂԸՔԷՕԻՐՏԷՆ

...Միւէլլիֆ,

Ճիւլուսու Հիմատունու մէսատէթ-մազլուունու ճէնապը Բաթրիգահի բուզու-ֆիւբուզունա միւսաբիֆ օգոստոսուն 19ունճու կիւնիւ էօյլէյին 21 բարէ թօր էնտախթ պունարտ, կիճէ թէքմիլ չէ-հիր տօնտաբլըգ, նիճէ մէհթապլար վէշալ վէ գպնատիլ իյգատ օլունմուշ, վէ խա-նէնտէ վէ սաղէնտէլէր պիթիւն կիճէ հէր թարաֆտա թէրէննիւմտաղ օլմագ-տա պուլունմուշլար տըր։ Պիլ խասսա հիւքիւմէթ գօնաղը վէ պէլէտիեէ տա-եէրէսի վէ էմանէթի ըմմիեէ միւքեմմել սուրէթտէ թէնվիր ու թէզելլի օլու-նուպ, էշղու թէնվիրաթը ումումիեէ միեանընտա, Տիւպէկ պաշընտա սան-տրզ էմինի Վարդեվանեան Հաճի Մել-քոն էֆ նին խանէսի զիեատէսիլլէ ճալի-պի տիզգաթ իսի։ Մէղքիւր խանէ էօ-նիւնտէ կիճէնին նըսֆընա գատար էնվա-լի ֆիլէնկլէր էնտախթ վէ խանէնտէլէր թէրէննիւմտաղ օլմագտա իսի։ Բէզա

(1) Պէսալէլի, Գաթօլիք քիլիսէսինտէ, պիզիմ կիսի մատաղ վէ քէշկէք բիշիրիպ սէվապ նէվինտէն օլարագ Փուգարալարա տաղըլմագլըգ ատէթտէն օլմատրզընտան, մէղքիւր սահանլարըն պիզիմ ծոմնը շիւբ-հէսի թէվէլլիւտ իթմիշ տիր։

Գօստիկեան պէրատէրլէրին խանէսի տա-խի ֆէվգէլատ տօնատրլըմըզ օլմազլա, պախշ իթմիկի մէնզարէ ճալիպի հայրէ-թի ումումիյէ օլմագտա իսի։

Միւտամէթի ճէզատիեէլէրինին իչտէ իքիսինի իքմալ իթմիշ օլան մահպուս-լարտան 35 քիշի ճիլտ. տու. Հիմատուն միւնասիպէթիլէ ատվը Շահանէեէ մաղ-հար օլուպ, ճիւմիէսի եէքզէպան օլա-բաղ «Բատիշահըմ չօղ եաշա» տուատը իլէ զիվէրի զէպանը ուպուտիեէթ իլէ-միշլէր տիր։

24 Օգոստ. 1891

. . .

ՄԱՂՆԻՍԱՏԱՆ

Ճէրիտէի Շարգիեէյի 1846 թիւ օրա-թերթին մէջ կարդացինք նամակ մը, ո-ըմ պարունակութիւնը բոլորովին հակա-պատակերն էր մեր գրութեան՝ զոր կը-լած էինք տեղւոյս Հայոց հանրա-ծանօթ խնդրոյն հաշուութեան գործին իրականացման նկատմամբ։ Այդ հերքե-լի գրութիւնն՝ որ «Արև. ելքի» 2262 թուոյն մէջ ևս տեսնուեցաւ անտարա-կոյս մի և նոյն գաղափարի ծնունդ էր. ուստի այդ երկոքին խախտա նամակ-ներն իւրեանց խեղդիւրեալ ու պատ-բուակեալ խմասանին կարի զարմացմամբ համակեց զմեզ. քանզի՝ ժողովրդեան մէջ յումեքէս մուտ գտնոյ զմտու-թեանց և երկպառակութեանց մէջ մե-ծամասնութիւն կազմող Ազգայիններն ո-րոնք գրեթէ զգաստացած հեռուեարար և առ միմեանս ունեցած իւրեանց վա-զեմի մրցմանց ու պայքարաց զգեթէ դադարնակէտ բարձրացած լինելով որ միանգամայն իւրեանց անանց և սեր-բիմ կրից անհաճոյ թելադրութեանց կատարեալ յագուրդն է, կ'ուզեին. և իսկոյն ականատես կը լինին այլ ևս իւ-րեանց առաջն բացուած յաւիտենական թանձրամած և մառախլապատ անդունդ-ին. յորմէ յետաքայլ՝ նոր ոգեւորու-թեամբ միահոգոյն ամնարկ մը կարձա-կեն միութեան նազելի և կենսապարգև ոգւոյն վերայ. ուստի կը փութան ընդ-գրկել զայն չլսելիս, և հանգիստ առ-նուլ այլ ևս նորին հովանի բազկին տակ՝ որ մայրն է աշխարհի երջանկութեան, որով ի վաղուց հետէ ի նոսին տիրապե-տող այդ դժոխախեռ ատելութեանց ու թշնամանաց հզօր բողբոջներն՝ որոնք ուղղակի ազդութեան բարոյական ու նիւթական շահուց կործանիչ օրոմներն էին՝ կը խլուին խաղաղութեան տապա-լով, կը ջախջախին սիրոյ կռանին ներ-քեւ ի շնորհս վիճակիս բարեջան Առաջ-նորդ Գեր. Տ. Ներսես Ծ. Վ. Արսլան-եանի, որ ի վաղուց փափաքելի էր մեզ արդարև։

Արդ անզգայ պիտի համարիմ զինքս եթէ չերկրորդեմ սոյն գործնական հաշ-տութեան կենդանի նկարագիրը վերս-յիշեալ վատերու պատիր ու ստայօդ զրուցածոց դէմ. որոնք տակաւին ան-մտօրէն գահավիժեալ կը մնան եսու-թեան խաւարին մէջ զորս յիշած էինք արդէն մեր նախորդ գրութեամբ առ-պատ. խմբագրութիւն «Փանջ» լրագ-րոյ։ Ահաւասիկ յիշեալ հաշտութեան եղանակը զորոյ պիտի ականատես մանրա-մասնութիւնը ոչիրա ի խնդ և չարութեան ի ժամա. քան սրում՝ բերկրանաց և ժպտաց անհուն երամ մի արդարև կը խոյանայ Ազգային մէն մի ոգեշատ և խաղաղասէր անհատ չրթանց վերայ։

Ուստի նոյն երկուշաբթի օրը որ էր Յուլիս 1. Առաջնորդ Ս. Հայրը 40 Ազ-գայնոց ներկայութեամբ ժողով մը գու-մարելով կը հաշտեցընէ միմեանց հետ երկու կուսակիցներն, յետ որոյ այդ ժո-ղովոյն հաճութեամբ կոչելով նաև զՏէր Յովհաննէս զրկեալ քահանայն՝ զնորին Արժանապատուութիւնն ևս կը հաշտե-ցընէ այդ ներկայից հետ, որք տմենքն ալ յարգանօք կը համբուրեն քահանա-յին Ս. աջն, և անդ խոտ մեծ ուրա-խութիւններ կը կատարուին. Առաջ-նորդ Ս. Հայրը կառաջարկէ յայնժամ նորին Արժանապատուութեան որ պահ-պանիչ մը ըսելով օրհնէ ժողովականնե-րը որ և խոտ յուղեալ և սրտաբեկ կը կատարէ այդ արարողութիւնն և ներ-կայք ոչ եղբարբ խնդութեամբ լի կը բաժնուին մէկզմէկէ. այն պահուն ներ-կայից մին ժամանակ կը գտնէ առան-ձինն առաջարկելու նորին Գերապատու-ութեան որ քահանայն մեղայագիր մը յղէ Մելքիսեդեկ Սրբազանի և այնու-հետև մտնէ յեկեղեցի. իսկ Առաջնորդ Ս. Հայրը իբրև խոհական մի անձնաւո-րութիւն կը սատէ զայն ըսելով թէ այն կրօնական խնդիր մի լինելով իրեն կը վերաբերէր խորհիլ այդ մասին, յետ այնորիկ Տ. Յովհաննէս քահանայն խոր-հրդով նորին Գերապատուութեան ա-մեն իրեն թշնամի կարծեցեալ տուները կայցելէ ուր սիրով կընդունին զայն, ո-ւրանցմէ ոմանք ևս փոխադարձ այցելու-լով քահանայի տունն՝ մինչև երեկոյեան ժամը ըստ թրքաց 4—5ը ուրախու-թիւններ կը կատարեն։ Հետևեալ օրը Առաջնորդ Ս. Հայրը կոչելով առ ինքն կառաջարկէ Տէր Յովհաննէս Հօր որ նա-մակ մը գրէ Մելքիսեդեկ Սրբազանի նո-րա հետ ևս հաշտուած լինելու համար ինչպէս կը կարծէին ոմանք, և մինչև պատասխան մը գալը ուզէ մանէ եկե-ղեցի աւանդատունը կանչելի՝ կամ թէ

(29)

— Պու բէք գօլայ տըր . . . էկէր պիլիրսէմ . . .

— Պու գահվէխանէյէ չօգտան պէրո՞մու իսթիխտամ օլունուեօրսուն։

— Օ՞հ, թա գուրուլուշունտան պէրու եանի օն սէնէ-տէն պէրու պուլատաեըմ, Միւսիւ։

— Պու եվտէ՞ մի օթուրուրսուն։

— Էվվէթ, Միւսիւ, պէշինճի գաթտա իգամէթ իսի-եօրում։

— Հէր քիրաճըլարը թանը՞ըմըսըն։

— Քիմինի իսմէն . . . վէ քիմինը չաիսէն, էվվէթ Միւսիւ, Փագաթ իշթէ հէր պիլանիկիմ պու տուր . . . պուրաչա էչլընըզ պաշընա կարսօնլուգ ինտեօրում, գօմ-շուլարը զիեարէթէ վագըթ պուլմաեօրում։

Պիր տագիգա միւշքիլ պիր թէրէտտիւտէ տիւշար օլ-տուգտան սօնրա — քի օ արա սիկարալը ատէմին էչհէսինտէ պիր էնտիշէյի մահզունանէ ալայիմի կէօրիւլմէքտէ իս-պի — հաֆիֆ վէ միւթէզայեր պիր սէսլէ կարսօնա չէօյլէ ըէտի։

Տէօրտիւնճիւ գաթտա քի՞մ նաքին օլուեը։

— Պիր գատըն, Միւսիւ,

— Պիր գատըն . . . եալընը՞զ մը։

Կարսօնուն չու՞ եալընըզ քէլիմէսինի իշլտինճէ, սիկա-ռալը ատէմին էնտիշէսի չօղալմագա պուշլատը։

— Էվվէթ, Միւսիւ — ճէվապ վիրտի կարսօն — եալընըզ պիր գատըն . . .

— Տո՞ղմուս տուր։

— Պունու պիլմէմ Միւսիւ, մէզզուրէ Մատամ Լիւս-վալ իթլագ օլունուր, իշթէ հէր պիզէ սէօյլէեէպիլէճէկիմ պունդան իսլարէթ տիր։

— Սէնտէ էլալէթէ հիսս իտեեօրսուն, ազիզիմ քի սանա եիւզ սու . . . (պէշ Ֆրանգ) վատ իտեեօր իսէմ, պա-նա պիր շէյ տիեէպիլմէն իշին տուր . . .

— Տօղրուսու Միւսիւ, ինսան պիթթապի պիլտիկին-տէն զիեատ պիր շէյ տիեէմէզ։

— Շիւպհէ եօգ, լաքին սէօյլէ պագալըմ, պու գատը-նըն խանէսինտէ նէ՞ սէօյլէնիեօր, քէնտիսինէ նէ՞ իսմ վի-րիեօրլար։

Մէրգուում սէսինին ճիւղիճէ տիթրէյիշինի սէթր իթ-մէք, վէ եավաշ եավաշ արթմագտա օլան հէեէճանընա ղա-լէպէ իյլէմէք իւզրէ, պու սիւալի իյրատ իտեեօր իտի։

— Պու գատըն սիզէ արզ իթտիկիմ վէճհէյլէ, Միւսիւ, Մատամ Լիւսվալ թէսմիեէ օլունուր . . . վէ մէզզուրէեի Փասլ իթմէք իսթէեէն հիւսնի ալալագ սահիպի ատտ օ-լունամազ . . . զիրա մէրգուում ասլա քիմսէեէ կէօրիւնմէզ։

— Պու նա՞սըլ օլուր։

— Նասը՞լ օլաճագ Միւսիւ, գըշ եազ մէզզուրէ շա-Փագտան էվվէլ ատաթ 3 պուշուգ բատտէյէրինէ խանէ-սինէն չըգար . . . վէ պէնիմ եարը կիճէեէ գատար պու-բատա իշիմ օլուպ անտէն էվվէլ եաթմատըղմտան, տայի-մա պէնտէն նօնրա խանէսինէ ավտէթ իթտիկինի իշի-տիրիմ . . .

— Հայտի սէնտէ, պու միմքինսիզ տիր . . . — պաղըր-տը սիկարալը ատէմ օ գատար թէճճիւպլէ քի, մաթէմլի գարընը՝ Մ. Միշէլ Բընօնուն ինանըլմազ տէրէճէտտ սա-պահլարը էրքէն գալմագլըղը ատէթ իտինմիշ օլտուղունու իշիտինճէ, իշշար իթտիկի հայրէթտէն աշաղը գալմամագ-տա իտի — նա՞սըլ թէքրար իթտի — պու գատըն հէր սապահ սաաթ տէօրթտէն էվվէլ մի տիշարը չըգար։

— Էվվէթ, Միւսիւ, գարուեու գաբատըղընը իշիտի-բիմ . . .

— Պու ինանըլմազ պիր շէյ տիր — տէտի սիկարալը ա-տէմ։

Պիր տագիգա միւլահազատան սօնրա չէօյլէ իլավէ իթտի։

— Էյ պու գատըն տայլմա խանէսի տուշարըսընտա նէ՞ եաբապիլիր։

— Պունու պիլմէմ Միւսիւ։

— Ֆագաթ էվտէ պունուն իշին նէ՞ տէրլէր։

— Հիչ պիր շէյ Միւսիւ . . .

— Նա՞սըլ, հիչ պիր շէ՛յ, պունու թապլսի պիր շէյ մագամընտա թէլագդի իտեեօրլար։

— Մատամ Լիւսվալըն պուրատա նէնի իսքեան իթտի-կի զէմանլէր . . . քի շիմտի 4 սէնէ ճէրէյեան իթմիշ տիր, սուրէթ վէ թարզը մաեիշէթի էբէյինճէ զարիպ կէօրիւն-տիւ, վէ պատէհու արթըգ քիմսէ պունա մէրագ իթմէտի . . . զիրա նասըլ քի սիզէ արզ իթտիմ, Միւսիւ, մէզզուրէ ասլա կէօրիւնմէմէքտէ տիր, վէ հէր նէ գատար քէնտիսի հէր քէսին հազզ իտէպիլէճէկի տէրէճէտտ կիւզել իսէտ, սէօյլէ հիչ քիմսէեէ կէօրիւնմէմէսինտէն տօլայը քիմսէ տէ քէնտիսինի խաթըրլամամագտա տըր։

— Հայտի սէնտէ . . . էկէր կիւզել իսէ, ազիզիմ — տէտի սիկարալը ատէմ իսթիհզաքեարի պիր կիւլիւմսէեիլէ վէ պու քէլիմէլէր տուտագլարընը եագբեօր կիսի աթէշ-ֆիշան իտի - հայտի սէնտէ . . . էլալէթէ պիր աշըգը վար, տէկի՞ մի։

Մէրգուում պունու տէտիկի վագըթ կարսօնա հէեէճան-լը վէ չէտիտ պիր նազար աթի իթտի, կարսօն ճէվապէն տէտի։

— Իշիթտիկիմէ կէօրէ պու գատըն հիչ քիմսէեի գաղուլ իթմէզ, Միւսիւ։

ուզէ բնաւ եկեղեցի չի գայ, քահանան սարսափելով պատրաստեալ գրութիւնն կը յանձնէ Նորին Գերապատուութեան որ կը բաժնուի սիրով։

Ահա գրութեան պատճէնը։

Գերապատիւ

Տէր Մելքիսեդեկ Արքեպիսկոպոս Մուրատեանց

Սրբազան Հայր — Ի Կ. Պոլիս

Ինչպէս գիտէք տեղւոյն խռովութեանց առթիւ եթէ երբէք յանգէտս վշտացուցած եմ զձեզ՝ կը խնդրեմ որ ներողամիտ լինիք՝ ինչպէս որ և ես հոս իմ ժողովուրդիս ներած եմ։

3 Յուլիս 1891 — Յովհաննէս քահանայ Մաղնիսա — Տ. Յովհաննէսեան

Մի կողմէն այս գործողութիւնները կը կատարուէին, միւս կողմէն արդէն յուզիչ և խռովիչ անձեր չեն դադրիր՝ խանգարել այս ի վաղուց ցանկացեալ միութիւնը, և անոնցմէ անձ մը բողոքագիր մը կը ներկայացնէ Նորին Գերապատուութեան որ կարևորութիւն չի տար՝ արդէն իւր ընելիքը որոշած ըլլալուն համար։

10 օգոստոս 1891 — Մնաց Խ. Զաքարեան

ԷՐԼԻՆ ՔԼՕԵԻԻ ՆԻՔԵԱՀԸ

Պիլիրիզ, պիր գաչ կիւնանէն պէրու, չօգլար պիզատէն, եէնի պիր նիքեահրն պէեանընը պէքլէմէքտէ օլուշ, հաթիա կիճիքմիշ օլուշղումուզտան սոլաեր տա թէաճճիւպ իլլէմէքտէ տիրլէր, կէրչի հագգլարը վար արը, լաքին, շունու տատէրխաթը իմմէլի տիրլէր քի, պիզ պաղը ղաղէմաճըլար կիպէ աճէլէ իմմէղը ղաղէմաճըլար կիպ, անճագ պիր հավատիսի մումքին մէրթէպէ թահզիզ իմիքատէն սոնրա եաղմադլըղ թարիգինի թուքմուշղտուր, վէ պու տա պիզիմ իշին պիր շէրէֆ վէ պիր իֆթիխար օլմուշ տուր։ Իմ տի պէեան իսէլիմ վուգուի հալի։

Պուրսա Դաթօլիք մէրխասասը Յարութիւն եպիսկոպոսուն գարտաշը, հէր նասրլ իսէ քէնտի ղըզդարտաշընդն գըզընը ալմաեա մէճպուր օլատուղունտան, Օսմա քիլիսէսինտէն լուսսաթ թահսիլ օլունաբաղ, կէրչի նիքեահ իտիլմէլերինէ գարար վէրիլմիշ, վէ կէրչի, Իսթանպոլ կիպի ճէսիմ պիր բայիթախթ իշլինտէ իճրա իտիլմէեիպտէ, ուզագճա վէ ուֆագճա պիր մահէլլատէ իճրասը արզու վէ նիյեէթ օլունմուշ, վէ հայիթա հիշ տէկիլ իսէ եա Իգնիմիատէ վէ եախօտ Պաղչէճիքատէ սէսսիզճէ իճրա իտիլմէսի մունասիպ կէօրիլմիշ իսէ տէ, պազը մահզուրլար պուլունտուղունտան, հիշ տէկիլ իսէ, չէհիրտէն ազաճըդ ուզագտա պուլունան, վէ պազար պազչէլէր իշինտէ թէնհա պիր հալտէ օլան էրէնքէսեբ հագգընտա սոն գարար վիրիլմիշ տիր։

Պինտէն ալէյհ պու բազար կիւնիւ, մահէլլի մէղպուրատէ վսգը Լիւլէճեան պիրատէրլերին խանէլէրինտէ օթուր մագտա օլան Ծաղիկեան Սերովբէ էֆէնտինին իպ ամէթկեահընտա, Ծաղիկեան Յովհաննէս վարդապետին մասրիֆէթիլէ, մէղլիսը նիքեահ սէսսիզճէ իճրա իտիլմիշ տիր (1)։

Խրիսթիանլըղընը քեամիլէն իսալիճինուէ պուլունան պու նիքեահը իշիտէնլէր, պիրթասալի, Օսմա քիլիսէսի պէօյլէ պիր շէնէ նա՞սըլ ըսխասաթ վիրիր տեսի թէաճճիւպ իմմէքտէ տիրլէր, հալպուքի, պու թէաճճիւպլէրի, մէղքիւր քիլիս՝ նին ագաեխանի վէ իմի իլահիսինի պիլմէմէլէրինտէն նէշէթ իլլէմէքտէ տիր։ Մէղքիւր քիլիսէ, պու եօլտա միշքիլէրին քեաֆֆէսինի քէնտինճէ հալլ իլլէտիկինտէն, պունուն էմմալլէրի կէօրիւլէկէլմէքտէ պու լունմուշ տուր, վէ պունտան տա զարիպի վար տըր, մէսէլա, համիլէ պիր գատընը, բէնէյի էճէլտէն գուրթուլամահաճաղը անկաշըլտըղընտա, բահմինատէքի չօճուգ վաֆֆիզսիզ էօլմէսին իշին, շիրինկա իլլէ վաֆֆիզ իճրա իթմէքլիք թէտպիրինի տախի տիւշիւնմիւշ տիր։ Վէ զանն իտէրիզ քի, պունա նիսպէթլէ, «Փօրս մաժէօր» պուլունտուղու պիր վագիմտա, պիր տատէմին, քէնտիզ ըզգարընտաշընդն գըզը իլէ նիքեահ իտիլմէսի խուսուսու, բէք սատէ պիր հալտէ գալը։

(1) Տիմէք տիր քի չիմտի մէրգում եէնի կիւվէեինին գըզգարտաշը, պիրտէ գաեիմ վալիտէլիք սըֆաթընը թաշըեաճագ տըր։

ԹԷԼԷԿՐԱՖԼԱՐ

Պէրլին 8 սեպտ. — Ռուսիա իմբէրաթօրունուն Տանիմարգաստա պիր մագսէտի սիեասի իլէ իգամէթ իթտիկի մուհադգագ տըր։ Մագսէտի մէղքիւր Տանիմարգաեը ինտէլիյճապ Ռուսիա վէ Ֆրանսա թարաֆընա ճէլպ իթմէքտէն իպարէթ տիր։

Լօնտրա 8.—Մէնպայի մէվսուգատէն ալընան թէլէկրաֆլար Եանկէ-Քեանկ նէհրի իւղերինտէ վագը Ժօնանկ նամ մահէլլատէ վախիմ գաբրընըղլար վուգուլինի թասուրգ իտիեօրլար։ Ինկիլիզ թէպասընա այիտ պիր չօգ խանէլէր աթէշէ վիրիլտիկի կիպի, բահիպկէրլերին քիլիսէսի մէքթէպի վէ եէթիմխանէսի թախրէպ իտիլմիշ տիր։ Ասայիշին իատէսի զըմընտա թէշէպպիւսաթը միւէսսիրէ իճրասը խուսուսունտա Ինկիլիզ սէֆիրինէ էմր իրսալ օլունմուշ տուր։

Բարիս 8.—Բէքինտէ մուդիմ Ֆրանսարգ սէֆիրի, վուգուաթը ախիրէ իւղերինէ Զին հիքիմէթի նէզտինտէ պիր մէհմանրիհէթի մախսուսէյի միհիմմէնին իյֆասընա մէհմուր օլմուշ տուր։

Աթինա 8.—Գարիպէն էվրօբա հիքմատարլարընտան պազըլարընը զիեարէթ իտէճէք օլան Ռումանիա վէլիյի ահմը Աթինաեա տախի կէլէճէք տիր։

Բարիզ 8.—Բարի զազէթասընդն մաիմամթընա նէզարէն, Ռուսիա իսթիգրազը ճէտիտի, Դրէտի Լիսնէ վէ Հօսքիէ պանդալարը թարաֆընտան նիւզատէ 87 ֆիեաթլա իճրա իտիլէճէք տիր։ Թահվիլաթը մէղքիւրէ էօնիւմիզատէքի այընն 5ի իլէ 10ու արասընտա մէվզըյի թէտավիւլէ իսրաճ օլունաճագ տըր։

ԹԻՒՃԱՐԻԵԼ

Պուդապէշտ

Ազիմա (Ռուսիա)	
Կիրգա (Ռուսիա)	
Թայդան	
Իպրայիլ	
Վարնա	
Պալէրգ	22–22½
Սամսուն	
Անատօլու շըմէնտրֆէրի պուղտայը	21–21½
Ռումելի շըմէնտրֆէրի	
Զաղարա	28–28½
Ֆիլիպէ	
Պապա Էսկի	23½–24
Ուզուն քէօբրիւ	22½–23½
Բավլի քէօյ	23½–24
Զօրլու	4–23½
Լիւլէ Պուրկազ	
Սէրթ պուղտայ	23–24

Ոռ

Ռուսիա 1ինճի	125–130
» 2 »	120–125
» 3 »	124–118
Իպրայիլ Նիւմէրո 3	111–
» » 4	115–

Եերլի էբմոռ

Ազիմա	
Կիրգա	109–

Աբբ

Իպրայիլ	14½
Ռումելի	13½
Եուլաֆ	9
Զավտար	20
Մըսըր պուղտայը	18
Քէթէն թօհումու բարա	52
Գուշ օթու բարա	34
Ամֆիօն 8 սէրէթ Գարահիսար Հօլանտա վիզիթասը	122½
Ամֆիօն 40 սէրէթ Պալըքէսիր Հօլանտա վիզիթասը	124
Ամֆիօն 60 սէրէթ Պալըքէսիր Թալէքօ	121
Ամֆիօն 6 սէրէթ Պալըքէսիր Թալէքօ	115

Կէյվէ, Լէֆքէ, Միխալըճ վէ Պէյ պազար իւզերինէ իշ օլմասը։ Իդմէն բիեացա 110–112 ղշ. կէվզէք տիր։

Ամֆիօն 24 սանճագ էնգարէ, Միխալըճ վէ Գարահիսար Հօլանտա վիզիթասը 122

Հօլանտա վիզիթասընտան չըգան իքինճիլէր 10 սէրէթ գատար 102½ ղշ. սաթըլըր։

ՍԱՐՐԱՖԻՅԵԼ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

1891 Օգոստոս 29

Էսկ. Ում. մուպէյտէյէ սէրի Տէ	—	—
Տիւն ագշամ գափանը	20	6
Պու սապահ աշըլտը	20	5½
Էն եիւքսէք Փիեաթ	20	6½
Էն աշաղը Փիյաթ	20	6
Սէրի Ա.	43	15
» Պէ	23	—
» Սէ	20	6
Թահվիլաթը Օսմանիյէ	77	9
Էն եիւքսէք Փիեաթ	77	12
Էն աշաղը Փիեաթ	77	9
Թասֆիյէ	16	—
Շըմէնտրֆէր Փր.	66	25
Օպլիգասիօն Թրամվայ Լ. Օ.	500	—
Իսթիլանճ 8 կիւնէ »	145	—
» 1 » »	55	—
ԱԳՈՒՍՏՈՍԵԼԱՐ		
Իսթանպոլ պանգասը Ի. Լ.	5	20
Սօսիէթէ ժէնէրալ »	4	28
» Օթ. չանժ է վալէօր »	4	25
Գրէտի ժէնէրալ օթոման Լ. Օ.	8	18
Թրամվայ »	5	80
Ռէժի	14	39
ԵՈՒՆԱՆ ՖՕՆՏՕԼԱՐԸ		
Իսթիգրազ 5% Փր.	417	½
» 4% »	—	—
Պանգ նասիոնալ »	419	—
Լօրիօմ »	129	—
ԱԿՃԷ ՖԻՆԱՆՍԱԼԱՐԸ		
Օսմ. լիր. 100 ղշ. տան ղշ. Փր.		
Սիմ մէճիտիյէ	107	30
Մէթալիք	99	10
Պէչլիք	101	20
Ալթընըղ	102	30
Ինկիլիզ լիրասը	110	4
Ֆրանսըզ »	87	4
Հօլ	89	30
Գարպօն գաեիմէսի	8	55
Գօնսօլիտ բէբօրու	20	—
Օսմանիյէ » Բէբօր	—	—
Շըմէնտրֆէր » Տէբօր	—	—
ԳԱՄՊԻՕ		
Լօնտրա	108	9/16
Փարիս	23	37½
Ֆրանգ	—	—
Ֆիօրին	10	70
Մարգ	18	60

— Ֆագաթ ագշամ..., կիճէ եարըսընտա խանէսինէ ավէթի խէրսլ... Հլէթթէ եալընըզ կէլմէկ զանն իտէրիմ։

— Նէկէր քէնտիսինէ գաբուեա գատար... պիրիսի ըէֆագաթ իտիեօր իսէ, պունու պիլմէմ, Միւսիւ... Ֆագաթ սահիհ պիր շէյ վար իսէ, օտա թէքրար իակրիմ մէզպուրէ հագգընտա վէլէվ ճիւզի պիր շարեա տէվերան իթմէմէսի տիր...

— Օ հալտէ պու պիր Ֆազիլէթի հագիգի՛նէ տիր։

— Նէ՞ տիեօրսուն... Միւսիւ... Ֆիլհագիգա պէօյլէ կէօրիւնիւր, վէ թէքմիլ իսանէ իսալգը պէնիմ շու զանընը եէմինէ թասսիդ իտէճէկինէ էմինիմ։

Պու տէֆա տախի սիկարալը ատէմին հիսս իթտիկի մէսէրլէթլէ, գարուճունուն Մ. Միշէլ Բընունուն ասլա էվինէ «էշղար» գապուլ իթմէղ օլատուղունա տայիր վուգուս պուլան ինքեարը իւզերինէ, եասալը գարընընը հիսս իթտիկի մէմնունիեէթ պէյնինտէ միշաալ հէթի թամամ կէօրիւլմէքտէ իսի, Ֆագաթ կարսօնուն մուխթասալը օլան սիկարալը ատէմին եիւզիւնտէ պիր արա ալէամէթի սիւրուր կէօրիւնտիկի հալտէ, նակէհան հիւզն ու քէտէրէ միւսթաղրաղ օլարաղ ատի։

— Պու գատընընն վարիտաթը օլուշ օլմատըղը վէ նէ իլէ եաշատըլը մալի՞մ մի տիր։

— Պուունու տախի պիլմէմ, Միւսիւ, վագրա վարիտաթը օլատուղու պէնճէ իհթիմալտէն կէօրիւնմէզ... է՛հ, է՛հ... վարիտաթ սահիպլէրի էօյլէ սապահ շաֆագ սէօք մէզպտէն խուսուսի իլէ պու շիտտէթլի սօղուգտա եէրլէր սէրարա պուզ պաղլամըշ օլատուղու հալտէ էվէրինտէն չըգմազլար... վէ պու գատընն սապահ խանէսինտէն չըգտըընը իշիթտիկինտէ, Լիւքսէնպուրիտա սաաթ 3 պուչուղու վուրմագտա իսի։

— Ֆու բէք զարիպ տիր... զարի՛պ, պու հէյման պանա խաեալ կիպի կէօրիւնիեօր, պատէհու թէքրար եիւքսէք սէսլէ ատտ - սէնին հէր պիլտիկին պունտան իսպարէթ տիր, տէկի՞լ մի։

— Էվվէթ Միւսիւ, հէր պիլտիկիմ պու, վէ սիպի թէէմինն իտէրիմ քի էվտէ հիչ քիմսէնին տէ պունտան զիեաեա մալիումաթը եօք տուր...

— Սիկարալը ատէմ պիր տագիգա տիւշիւնիւ, պատէհու պիր գաչ տագիգա տախի սիւքիւթ իթտիքատէն, վէ ապսէնթինի ազար ազար իշլէքատէն սոնրա, մուսա իւզերինէ պիր էճնէպի լիրասը Ֆըրլատըպ կարսօնա խիթապէն ատտ։

— Ալամաղընը ալ... վէ եիւզ սուտա սէնին իշին ալըգօյ... զանն իտէրիմ պու բարաեը գազանմագ իշին չօգլուգ պիր գահմէթ չէքմէտին։

— Միւսիւ, պէն իսթէմէտիմ... վէ... էկէր սիզ...

— Պէնիմ սէօզիւմ պիր տիր... հագգընը ալ տիեորում - տէտի սիկարալը ատէմ թէքէպպիւրլէ։

Կարսօն տէրհալ ալսթեեահատարա կիտիպ լիրաեը պոզտուրուր իքէն, միշթէրի տէրին միլահազաթ վէ թէֆիքքիւրաթա տալմըշ իսի։ Կարսօն բարանընն պագբսընը քէնտուեէ իսատ իթտիքատ, մէրգում գահվէխանէտէն քէնտուեէ իսատ իթտիքատ, մէրգում գահվէխանէտէն չըգտը։

Օ սըրատա պալէատէ զիքրի սպգաթ իտէն գատընն տախի միշթէրլէք խանէտէն տըշարը չըգմագտա, վէ սիկարալը ատէմին գարշը եօլունտան կէշմէքատէ իսի։

Պունլար եէքտիկէրի եանընտան կէշտիքլէրի սըրատա, թէսատիֆէն պիրպիրինի կէօրտիւէր։

Սիկարալը ատէմ պիր սանիեէ տուրարաղ, պու գատընն սիմասը քէնտիսինի պիր եէրտէ թէսատիֆ իթմի կիպի անտըրըեօր իսի։ Պատէհու պէյքի գուվվէյի հաֆըզասը քէնտիսինի ալատատըեօր զանընը իլէ, վօժիրար սօգաղընընն միւրթէֆի ճիհէթինէ տօղրու եօլունա աէվամ իթտի, կէնճ գատընն իսէ այնի սօգագտան ինիեօր իսի։

Սիկարալը ատէմէ եասալը կէնճ գատընն գարշըլըգը եէքտիկէրի եանընտան կէշտիքատէն սոնրա, պէհէրի քէնտի եօլունա տէվամ իսիպ օնար ատըմ իլէրուէտիքատէն սոնրա, սիկարալը ատէմ զանն իտէրսին Ֆիքրինի տէկիշտիրիպ եասալը գատընն եիւզիւնէ պագմագ իշին թէքրար ավտէթ իթտի։

Գարը տախի օ սըրատա թէսատիֆի օլարագ տրգասընա տէօնիւպ սիկարալը ատէմին տախի այնի հարէքէթատէ պուլունտուղունու կէօրիւնճէ, պիրտէն պիրէ պաշընը չէվիրիպ աճէլէ ատըմլարա եօլունա տէվամ իլլէտի...

Մամաֆիճ գատընն Լիւքսէմպուրկ պաղչէսինէ ատուսու իթմէք իշին սօգագտան կէչտիկի սըրատա, թէքրար արգասընա պագմագտան քէնտինէ ալամատը, վէ սիկարալը ատէմին աեագ իւզերինտէ այնի մահէլլատէ վէ էնդարը տիգգաթընը քէնտիսինէ սօղրու աթի իթմիշ օլատուղու հալտէ պագմագտա օլատուղունու կէօրտիւ։ Մէզպուրէ իքտէ Ֆասընտատա մէրագ իտիպ պագտը, օ ատէմին նապարընա թէսատիֆ իթտիկինի կէօրիւնճէ մահճուպէ օլուպ, պիր սեեահ թիւլ իլէ եիւգիւնիւ էօրթտիւ, վէ ատըմլարընը պէօյիւթմէկէ պաշլատը Լիւքսէմպուրկա կիրտի։

Սիկարալը ատէմ պիր տագիգա թէրէտտիւտտէն սոնրա ալէյ աճէլէ թէքրար տէօնիւպ տէրհալ բարմագլըղը